


SOGOG



P. 1917



891.542-3
P-69

Թ.Ա.Հ.Ա. Ա. Ե.

Տ Օ Ւ Օ Ւ

(Գ. Ի. Պ. Ա. Կ.)



Թ. Ի. Յ. Լ. Ե. Զ.

պատմ «Քարքի» Խօհո-Մելիքեան փ. № 1

1917

ԳԱՀԱՆ ԹԱԹՈՎԱՆՆԵՐ

391-59

Բ-71
ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԱՅ

ՏՕՒՐ

(Գ. Ի. Պ. Ա. Կ.)

1001
1593)



1365

Թ. Ի. Յ. Լ. Ի. Զ.

Տպարան «Քայրի» Լոբս-Մելիքեան 1.

1917

31474-42

Ա.

1909-ի աշնանը Նիւեռոքք կը
գտնուէի:

Նամակ մը կստանամ մօրեղ-
բօրմէս որ կը տեղեկացնէ թէ
մեր Տօնօն հինգշարթի կէսօրին
Նիւեռոքի նստահանդիսոր կը ժա-
մանէ. պէտք էի երթալ, Ամերիկա
շուտ եկողի փորձառութիւնսի զործ
դնել և դուրս հանել Տօնօն:

Տօնօն մօրեղբօրս, ուրեմն և
մօրս, հօրաքրոջ որդին էր: Տօնօն
անսունը իմ մէջ արթնցուց խորը և
սիրալի յիշատակներ: Կը յիշեմ
եղաս հօրքորը, մօրս սիրելի հօ-
րաքոյրը, Տօնօն մայրը, որ ոչ-
խարի չափ միամիտ կին մըն էր,
որ նստած տեղը կը քնանար և

656-42

Ա

14513-58

արթննոլի՛ եաք անողատճառ կը
պատմէր իր զէշ երազը, երազ մը
որ զրեթէ միհետին էր,— ձերմակի,
երկար մօրուքով ծերտնիի մը
յայտնուիլը սև ձիու վրայ նստած,
կամ աղքատի մը ողորմութիւն
մերժելը և կամ Ատհակ աղային՝
իր ամուսինն՝ սև չփր կտպած ըլ-
լուլը:

Արսցնեակ իր շորո ճահիլ աղա-
քը կորոնցուցած էր, կանաչ արհի
պէս թաղած էր, այ, հնո, դիմացի
զերեզմանոցը, միշտ այդ երազը
և սնգրազարձնէր իր մէկ հատիկ
Տօնապետին վրայ, վախնալով այս
վերջինն ալ հոգին յանձնել:

Յիշեցի մայրս, որ երբ Տօնօն
մեր առնը գար զրպանը հաղար
ու մէկ անուշեղէններով կը լե-
ցընէր: Իր հօրաքըը մէկ հատիկն
էր և ինձ յաճախակի կըսէր. «Եթէ

Տօնապետին կիսուն չափ ըլլիս՝ ալ
աէրա չունիմ»: Մօրս բովանդակ
հաւատքն էր, որսցնեակ Տօնօն
շատ չէր խօսեր, ձեռքը կը կապէր
իր առջի, մօրս ամէն մէկ օոր-
լին «սադ ըլլիս»ով կը պա-
տասխանէր, եթէ շուկայ դրկէին՝
հազար տեղ կը պատէր հնագ փա-
րայի պակասով գնելու, առանց
նկատելու թէ քսան փարայի ալ
կօցիկ կը մաշեցնէր:

Անգամ մը լուրջ կոիր մը տե-
ղի ունեցաւ մօրս և իր հօրաքըը
միջի: Եղբօրս կինը, մեր տանը
ճահիլ և զեղանի հարսը, չէր ու-
զած Տօնօի, այդ խալաճիկ աշկեր-
տի՝ կոշտ ու աղտոտ ձեռքը համ-
բուրել: Եղսա հօրքօրս մենծ մենծ
խօսքեր ապսպրած էր մօրս, իր
փորին պապան*) գուրս տալով.

*) Մէծ վէրք:

«Ռւսիի պէս տղոյ ունիմ, մէկ անգամ երեսը նայողը երկրորդ անգամ չկրնար նայիլ, էս շան աղջիկը ովէ որ իմ տղուս ձեռքը չպահնէ»:

Մայրս շատ նեզուեցաւ այս անհամութենէն, մեղադրեց Տօնօն, որ գացած, մօրը ըստած էր կոշտ ու կոպիտ ձեռքերու հանդէպ ցուցուած արհամարհնաքը. քիչ մըն ալ մայրս հարսին բարկացաւ.

—Թող ըլլար որ ձեռքն ալ պագնէիր, ինչ կըլէր, գիտես օր հօրքորիս մէկ հատիկն է:

Հարսը փաղիկ չհանեց, երեսը քաշեց լաջակը և հեռացաւ, բայց ես մտաքերեցի Տօնօն ձեռքերը և հարսին փարդագեղ շրթունքները... խորապէս սիրեցի հարսին վարմունքը. չէ, չէ, եկեղեցիի որբաբան սկինի տուփէն սրբազնա-

գոյն շրթունքներու վրայ կարելի չէր ցեխի անպիտան կտոր մը փակցնել:

—Մայր, հարսը իրաւունք ունի:

—Տէ, զուն ալ հարսին թեր մ'ելլար, կիտի ինկուտ...

Ու ես ձայնա վար զրի, մօրս բարկութիւնը չհրաւիրելու համար վրաս, որովհետեւ շաբաթ օր էր, գիտէի թէ իրիկուան «Լոյս զըւարթ»ի լու երգեցովութենէն ետք՝ ինձ քառասուն փարտ պիտի տար կիրակի օրը ընկոյդ խաղաւու համար. Ընկոյզի խաղի սէրը, այն տարիքին, յաղթեց գեղեցկութեան սիրոյն և... լոեցի:



Սահակ աղան թէս սօպանի և թէ
խալանի էր. այս կրկնակ արհեստը
տարուան բոլոր եղանակներուն
ալ կը բանէր, որովհետեւ եթէ մէկը
թուլնար, միւսը զլուխ կռւտար:
Կարմիր երեսներով, ամառ ձմեռ
կուրծքը և բազուկները բաց մարդ
մըն էր Սահակ աղան, որ հիւան-
դութիւն չէր տեսած իր կեանքին
մէջ, միայն վերջերս բրխիրս մը
զինք կը նեղէր, և զոր ճամփու-
թեան մեղք կը կոչէր: Եսնայի
պէս պեխ ունէր իր խոշոր քթին
տակ, աչքերը փարլախ, կը խօսէր
անգային: Բացի Հաճի Առաքել տ-
ղայէն՝ բոլորին ալ «Եավրում» կը
կանչէր: Իր տունը զինին անպա-
կառ էր, իսկ խանութին մէջ միշտ

յիսուն տեևնոց շիշ մը օղի կար-
մօտը, որ կարմիր թաշկինակի մը
մէջ փաթթած կըլլար, այդ թաշ-
կինակով քիթը որբելու պատրը-
տակին տակ օղի կը կոնծէր ա-
նընդհատ: Աչքերը օրուան ամէն
ժամուն ըմպելիքի ազգեցութեան
տակ վասկուն, բայց չեմ զիսեր
ինչ մը կար խորքը որ ոչ յիմա-
րութիւն էր և ոչ ալ իմաստու-
թիւն, ճիշտ օղիին մէջ ջուր խառ-
նելու պէս բան մը:

Տօնօն իր պզտիկ տարիքին
հայրը ականջէն բռնած բերած էր
խանութը, որովհետեւ Թլկատենցին
ըսած էր որ այս տղան թերես
արհեստի մէջ յառաջ երթայ, եթէ
ոչ դպրոցին մէջ կէնոկօկօկօ կը
մնայ. Հայրը խոր հաւտաք ունե-
նալով բանաստեղծ վարժապետի
ողջմտութեան, առողջ դատողու-

թեան՝ խօսքը մտիկ ըրած էր և
ահա Տօնօն կը մնար հօրը ձեռքին
տակ:

— Ծօ, իշու ձագ, կրակը կինէ
մարտւ, վուք տուր: Եւ Տօնօն
հարսի հնագանգութեամբ մէջ կու-
զար, ձեռք կասնէր վքոցի երկու
ականջները, աշքերը առաստաղին
անկած, անգամ մը մէկ կողմ կը
ծոէր և անգամ մըն ալ միւռ
կողմ ու կրակը կը հրահրէր ար-
ձակելով հազար կայծեր, լեցնելով
դուռն մուլսով պատիկ կրագակ:

— Հէ, կեցիր, վուր տեսիք, եօթիւր
ժամեսիք ա՛ բայց Տօնօն չէր լսեր,
կարծես առիքին վրայ կենդանի
պատիկը մը ըլլար, վիւթական,
չքնաղ, յափշտակուած այդ տիրա-
կան պատկերէն:

— Չուշ... չուշ... կը պօռար
հայրը վերջին անգամ. Տօնօն կը

սթափէր, թողելով իր երիտասարդ
ցնորքները հօր կոպիտ հարուած-
ներու զթութեամսը:

Կը հնագանդէր հօր բարբարու-
սութիւններուն, որովհետեւ կը
վախնար թէ գարձեալ զինք զըստ-
րոց կը զրկեն, ուր ամէն խաղի
ժամերուն կը կենար պատի մը
տակը կամ անկիւնը, ճիշտ տան
աւենիւրու պէս որ տանտիկինը
գործը լրացնելէ ետք կը անկէ
տանը անշուք անկիւնը և կապաէ
մինչև զետինները ապտոտին կամ
պատերը ջանջիւլ կապեն: Կը սոս-
կար վալլացի տեսքէն, մանոււանդ
երւ կը յիշէր զանի տաեն իրեն
կարգը, հինգ վայրկեան անլեզու
կայնիլը, երկու մատնաշափ տ-
կանջ մերը կախելը վարժապետին
տոչի և ամօթահար նոտիլը:

Դարձեալ զանգ չես պատ-

բաստած, փես... կորստար թլւ-
իատինցին ձայնը:

Տօնոն հետզհետէ դարձու եղաւ
շուկայի մարդ, վարպետ շուկայի
քերականութեան և ոճերուն։ Դրա-
բոցական գումբը հանեց և շալւարը
հագաւ որուն զբաններու բոլոր-
տիքը և ծայրերը սրբայով բան-
ուած էին. լսին զօտի կը կապէր
և բաց վարդազոյն եելիկ կը հաղ-
նէր, ամառները առանց վերար-
կուի, որուն տոկ իր բաց կանոչ
շապիկը կարծես կը հաջէր. Զը-
մեռը, բոլոր շուկայի երիտասարդ-
ներուն ոլէ՞ իր մասները իրա-
րու քով կը բերէր և զբաննին
ծայրը հազիւ կը դնէ՞ իրրի տը-
զամարդ որուն ձևոքերուն չագ-
գեր ցուրտը։ Շատ երկարահասակ
բլարով կմատկը քիչ մը ծած էր
և մէկ տար զգալի կերպով տէկի

ցած էր միւսէն և այս, զարմա-
նալի է, բնական չէր։ Շուկայի
զոհինիկ ձահիները մէկ ուսերնին
միւս ուսէն վեր բարձրացուցած
կը պատէին իրրի նշան տեսակ
մը մեզի համար անհականալի
խապատայութեան։ Տօնոն ալ, իր
կորդին, սկսոծ էր այս վրդովե-
ցուցիչ հովերը առնել՝ որ տէկի
հօրը Այօթին կուղար։

Տօնապետո իմ ձահիյութիւնս
շատ կը յիշեցնէ, էէ, ինչ օրեր
էին... Եւ Եղաւ հօրաքորս ալ ե-
րանական և շատ խորը ժայռով
մը կը փայլէր տեսնելով այդ ձե-
ւերը որ ձահիլ Սահակինն էին.

— Ճիշտ վէսիդ կ'ըմնի, կրո՞ք
մօրս շատ անզում, տեսնելով տ-
նոր ձիերը, քալոտածքը, զափ
մասնաւոր բազմերը, մանուանդ
հազը և խնդուքը։

Զկայ մէկը՝ որուն հայրը որւ-
քան ալ աննշան և անպատճիւ
մարդ ըլլայ՝ իր հօրը նմանելու
համար ներքին անխառն հրճուանիք
մը շը զգայ: Եւ Տօնօն կը հպար-
տանար որ հօրը կը նմանէր: Կի-
նելու հետ բարկութեամբ և միշտ
կշտամբանքով կը խօսէր, որովհե-
տեւ հօրմէս սովորած էր որ վլուխը
Ֆես ունեցողը աւելի իրաւունք և
հեղինակութիւն պէտք էր ունե-
նար:

Տօնօյի զէմքը ամենէն ըլլիին
էր: Ճակատը բարձր, բայց խորա-
ռւ բորդ, մէկ կողմի վրայ կը
վաղէր ծուռ սարալանջի մը պէս,
աչքերը հօրը պէս փարբախ էին,
կարճ արտևանսւնքներով և սոս-
նամանիքը աւելի լոյն էր և աւե-
լի բայց կապոյտի կը զարմէր, թէ-
րիս ճիշտ այնու տրտաքին սեռա-

յին ցնցումներու իրը արգիւնք:
Քիթը ամենէն աիրականը իր բո-
վանգակ էւթեան, իր արհաւակրքը
կը պահէր բարձրօրէն հոկելով իր
տարամ և միշտ խաղ ելած աշ-
քերուն և հակելով բերնին վրայ
ճիշտ այնպէս ինչպէս ժայռի կու-
տակներ՝ ըմբոստացած լաւայի
վիճակէն անմիջապէս ետքի կազ-
մաւորութեան ժամանակ: Բերա-
նը, ամենէն խեղճուկրտկը բաղ-
դատմամբ իր մարմնի միւս մասե-
րուն, որոշ ձև չունէր, շրթունք-
ները կը խառնուեին իրարու հետ,
այսպէս շատ անդամ վերինը վա-
րինին հետ շփոթելու հարկին տակ
կը գանուեր մարդ շողունքը բեր-
նին երկու ծայրերէն կը փաղէր և
որ իր թիովը կը սրբէր միշտ
թաշկինակի գործածութեան սո-
վորութիւն չունենալով: Ականջ-

ները... թութիւ տերիի պէս լայն
սր յառկապէս ինքն իր վրայ և
լորուած էր կործեն մասնաւորու-
պէս զաղոնի փորտուքներ մարդ
ընելու համար, և իրապէս, թէ և
չափազանց զաղանապահ, բայց
Տօնօն խոր հրձուանքով հետամուռ
էր ուրիշներու պատի տակի խօս-
ւուառուքներուն:

Զեմ զիտեր ուրիշ տեղեր, բայց
մեր կողմէրը մէկի մը, մասնաւո-
րուպէս ձահիլ տղոց Ֆեն զնելու
կերպը շատ բան կը խօսի ներքին
հոգեբանութենէն, առամարդու
յառկանիշներէն և նկարագրէն:
Կարելի չէ ուրիշ ուեէ արտաքին
շնորհքով մը ներքին մատյնութեան
մասին զաղափար կազմել, որքան
երիտասարդի մը Ֆենի պրուած-
քովը: Մեր կողմէրը այսպէս է:
Տօնօն ալ իր ինքնատիպ Ֆեն զնե-

2

3

7/11/1922

ու, բանասակազմականութիւնն ու-
նէք, զննութեաց կազմիր էր և կի-
րակի օրերը միշտ կաղապարուած՝
ձախի վրայ, ճակատի ուղղու-
թեամբ, միշտ քիչ մը կը հակէր,
այսպէս ըսկնք՝ զէպի հարաւ ա-
րելք, ծոսը քիչ մը հինգած, ո-
րովհետեւ մէկ քանի Ֆեն մաշեցու-
ցած էր, կը մնար աջի վրայ: Հե-
ռուէն երբ աղջկայ մը գալը տես-
նէր, ձեռքը կը տանէր Ֆենին ի-
մանալու համար ծոսը իր տեղն է
թէ, ոչ որովհետեւ կընար ձախ
կողմը եկած ըլլալ կամ տաճտա-
րակ ետեկ: Երբ Ամերիկա եկաւ
և Ֆենին փոխարինեց եւրոպական
զիմարկը, զարձեալ հինին պէս
զէպի հարաւ արևելք զարկաւ:
Տօնօնին Ֆեն այս դրուածքը իր
ներքին պատկերին վրայ ինչ զա-
ղափար կազմել կուտար, չեմ գի-

(1001)

(T593)

տեր, բայց հարտպատ նկարն էր
այդ՝ շուկայիկ և քերթալի:

Ֆեափ այդ ձեւը... Տօնօն միծ հա-
ւատք ունէր այդ ձեին կիներու
վրայ ունեցած ազգեցութեան մա-
սին...

Տօնօփ քարուածքը չէր նմաներ
հասարակ քարուածքներու: Սրունք-
ները աղեղնածե էին և ծունկերը
դուրս ցցուած զգալիօրէն, իր ի-
րանը աւելի առաջ կը վագէր քան
սրունքները և փորք ամէն քայլա-
փոխի կիսաշըջանակ մը կը կազ-
մէր. մաղուելով մաղուելով կը
պատէր միշտ, գլուխը ծռած իր
կուրծքին վրայ և երբ շուրջը քան
մը պատահէր, միայն աչքերուն
գունդերը կը զարձնէր և կը զի-
տէր պազարիւնութեամք: Երբէք
չէր ցնցուեր ոհէ աղմուկէ կամ
յանկարծակի ձայնէ մը, աւելի

հպարտ խորոզի մը արտայայտու-
թիւնն ունէր քան ցեցքուած հա-
ւու մը: Իրեն անունը տրուած
ատեն «ընը»ով մը կը պատասխա-
նէր և ոհէ համաձայնութեան առ-
թիւ ձայն չէր բարձրացներ, այլ
դիմացինը պէտք էր զայն հաս-
կընար իր անօրինակ արտայա-
տութիւններէն:

— Տօնօ, ինձ քանի մը լրուց
տուր:

Չէր պատասխաներ, պէտք էիր
հասկնալ թէ համաձայն է:

— Ե՞րբ կրնաս տալ:

Դարձեալ չէր պատասխաներ,
կսպասէր որ հարցնես.

— Վաղը կընան տալ:

Բայց գարձեալ անպատճախանի
կը մնաս, ոտկայն միւս օրը կեր-
թաս և զբաժը կաննես: Առանց
իր հետ երկար յարաբերութիւններ

ունենալու, կարելի չէր զինքը ըմբռանել. այսպէս ինչպէս շան մը տէրը միայն կարող է տիրանալ իր շան զգացումներուն, ցանկութիւններուն, շանը պոչի շարժումէն, աչքի վառվութենէն, լեզուի գուրս ձգելէն և ուրիշներու համար անիմաստ հաղար ձայներէն, վնկուուրներէն:

Տօնօի խոնութին մէջ անեցած աշխատանքը շատ տափանելի էր: Առառ ընէ մինչև իրիկուն որդինձ ծեծել ծանր առրճով, փրոցը խոցցնել, թիթեղներ կարել, և ամենէն տաժոնիկին կլայելու բերուած ու ամաները առագով մաքրել: Խոնութին մէկ ամսիվնը փոս մը կար, լեցուած խոնու առագով. Տօնօն կտոնէր ամանը, թիչ մը թաց ուող կը լեցնէր մէջը, վրան ու ու բուրջ մը կը

փաթթէր և բողիկ սաքով կը կուխէր վրան՝ բանելով պատին վրայ հաստատուած երկու ցիցեր և ամանը իրը առանցք, իր երկու սուքերուն վրայ կակսէր դասնալ, միշտ կիսաշրջանակ մը կազմելով և յետ գանձալով գարձեալ, այսպէս բիւրտոր կիսաշրջանակներով կը մաքրէր ամառը՝ արիւնքրափինքի մէջ, ամանը տաքին և ձմեռը ցուբախն, որովհետեւ կըրպակը ամառ ձմեռ բաց էր:

Անպատճառ իր խօսու հայրը չէր հուներ գործին.

— Քառասան անզում ըսի աղէկ մաքրէ, խելքդ աւը է:

Տօնօն չէր լսեր, վարժուած էր և զիտէր թէ արծաթի ալէս ոլ եթէ մաքրած ըլլար, հայրը զիտագութիւն մը կունենար ընկու:

*
*

Արհեստաւորները իրենց արհեստին վրայ կը ճառեն ուր որ ալ նստին և ինչ կարգի արհեստ ալ ունենան։ Ազք թափողն անզամ կը պարծենայ իր արհեստով և կը խօսի աղբանոցի լեցուելու մասին։ Քարակորհները երբ տուն մը երթան՝ առանց ուշազրութիւն դնելու խօսակցութեան նիւթի մասին՝ խօսքը վարպետութեամբ կը գարձնին գեանի սալոյատակներուն և կը սեն։

— Լու վարդեա չէ եղեր շինողը։

Ինչպէս քահանան կը խօսի իր մեսեներուն և պահեներան վրայօք, կտմ վաճառականը իր մեծ մեծ աղսողանիքներով, վարժապեար կզբաղի զաստիորակու-

թեան հարցով և կտմ վերջերս մեր մտաւորականները խօսքերնին կը վերջացնեն Մարքսի «յաւելուածական արժեքի» թիօրիայով, այսպէս որ Տօնօն ուր որ երթար և ճաշէր՝ կը բանէր տմանը, մօտէն լու մը կը դիտէր և կը սէր։

— Կլոն աղէկ սրուած չէ, փորա կառնեն և զործը լու չեն ըներ։

Եիրակի օրերը Տօնօն ածիլուած կրկար շարաթ իրիկուրնէ, Ֆեոր կաղապարած և իր լայն գօտին, որ մօրը հարսնութեան գօտին էր իրեն համար պահած, կը կապէր և եկեղեցի կերթար կը կանգնէր զասին մէջ շապիկ հազնողներու ճիշտ ետեր և երբեմն ալ կը մտանակցէր երգեցողութեան միայն մոլտուքներով. արդէն զպրոցին մէջ ալ «բաղաձայն» էր և միայն

վարժապետը միայնակ երգած տառին ձայն կատակեր վակրատալով:
Եղաս հօրքորին Ռ.Յ. կաւզար,
բազկատարած կազօթէր Աստծոյ
որ իր մէկ հատիկ տղան պահէր
և զինքը հողգերեզման ընէր,
հայրն ալ երեսուն տարուան երեսփոխանե՝ միշտ գուրսը, բախորին վրայ, կըլլար և Տօնօն ամենայն համարձակութեամբ կարող էր մէյմէկ աշքը դէպի վերնատունը՝ յաւելքահարսերու այդ կախարդական թառը՝ տնկել և աչքին պոչովը նայիլ և սուրբ տաճարին առջև երագել լիքը կուրծքերը, կարապի մարմինները և մոռնալով եկեղեցին և իր միօրինակ երգեցողութիւնը՝ խելքը կը թռէր գէպի մերկութիւնները, բազմիքները, ոստոստուն պայտները և թռչնական ձայները կի-

ներուն... Կիները, որ գէշ, մահացու խորշակի պէս ոկտած էին իրենց ախորժելի, վայգայիշ և խենթեցնող զոյութիւնը զգացնել իր մարմնին, հոգիին, սրտին, մըտքին ու ներքին և արտաքին բավանդակ էութեան վրայ:

Կիները, որ իր երազին մէջ կը թուրուային, կը պարէին, կերդէին, օրօրելով զի՞ր՝ իրենց կանացի փրփուրներով, սպիտակ և սաքմարմնի հաղար զծերով, հաղար ալիքներով:

Կինը ծովս էր Տօնօի համար, զաղջ ծովը իր աշխարհի ուրիշ երանութիւնները չըմբռնող մըտքին և հոգիին համար:

Անհասկանալի տարտամութիւն մը զինքը լուներ կեցեր էր. աշքը յառած տեղը կը վակէր կը մնար: Առաջները երբեք շտեսնուած

պատոյտներ կընէր զիմացի սարը,
Բանձարլիխի պարտէգները, իրի-
կոնները գործը աւարաելն ետք
անմիջապէս տուն կուգար և կեր-
լէր տանիքը, Ֆօրդա կը զարնէր,
կերթար ու կուգար: Բայց Տօնոն
այնքան աննշան էր որ դրացինե-
րը չէին նկատած այս զիմիվայ-
րութիւնը, բայց հայրը՝ Սահակ
աղոն, աշխարհը շափած մարդ
կը հասկնար ամէն բան:

Քիթը հոտ է տռեր, ցուիք-
ներէն ասդին չիգար, կըսէր շատ
անգոտմ եղաս հօրբորիս. խեղճ
կինը ոչխարի պէս կը նայէր,
աղուն պօյը պօսը միաբը կը բերէր
ու կուրախանար:

Ժմնած աղայ է, կը մամուռ
լոջակին առակին...

4.

Տօքթօր Սարգիսը չորս հոտ աղ-
ջիկ զաւակ ունէր: Երեքը արգէն
շատոնց ամուսնացած փաստա-
բանի, գեղագործի և փրօֆէսորի
հեռ՝ զաւակներու ալ տէր էին:
Տօքթօրն ալ արգէն լիունը ան-
ցուկ պատկառելի ծերունի մըն
եր և շատ կը զուրգուրար իր
վերջին աղջկան՝ Անժէլի վրայ:

Անժէլ առելի գեղեցիկ էր քան
իր տարեց քոյրերը, վերջին պը-
տուղն էր իր ծնողներուն, անոնց
կեանքի բովանդակ արեն ու քաղց-
րութիւնը քամած՝ հետը առած
զուրս աշխարհ եկած էր: Վերջին
զաւակը շատ գեղեցիկ կըլայ,
այսպէս Անժէլ, իր արհածազին,
աչքերուն մէջ կը թրթուացնէր

աեստկ մը աժգոյն, արառւմ լոյս, որ ծնողներուն վերջալուառող համբուլիները, մարող սիրոյ վերջին օրօնները, կեանքի, ուժի և վերջին յոյզերու վերջին սարսունակը կը հայելիացնէր։ Թոչկատութիւն չունէր այս աղջիկը՝ կանդած իր ծնողներու կեանքի ողջերթի երերուն սեմին վրայ։

Արեւ շողերը գիտած ատեն մեղմիկ նազանք մը ունէր քնքշորէն ու շողանման. նայուածքը կարծես երաժշութիւնն ինքն էր, որ կը թառէր վարդի թուփերուն վրայ, կը խառնուէր գարնանային աարտամ ստուերներուն՝ որոնք ծառերու ճիւղերէն մինչև հողը չը հասած օդին մէջ կը մարին։

Թեի անհոգ շարժում մը դեպի մազերը կարծես երազ մ'ըլլար...

Երթունքներու գոյնը չէր կա-

րելի սրաշել. մարմրուն կարմրութիւն մը որ վարդին չկար, կուկաչին չկար, նուռին չկար։

Մորթի գոյն մը որ հազար ու մէկ գալկացած վարդագոյն ծաղկեներու խառնուրդ մըն էր։ Մազերը... կարծես հովեր ըլլային, իր աղւորիկ, կրոր զիխուն շուրջը պառաքող, որմէ կը սփռուէր գովութիւն, բոյր ու սարսուն... Ոչ մէկ քարէ կամ մեզի անծանօթ ուրիշ նիւթէ կարելի էր Անձելի մարմելին ձևն ու գոյնը տալ եթէ մարդկային զօրութեան կարելի ըլլար ձիւնի անհման շղարշով մարմնի ձև մը տալ և մէջը կրակ վառել, եթէ կարելի ըլլար մէզի այս երկու զիբար ոչնչացնող նիւթերը շազել իրաբունքած այն ատեն միտյն ձեռք կը բերուէր այս աղջկան մարմնական

զոյսութիւնը։ Անժէլի մէջ ձիւն ու
կրտկ զիրկընպիտանուած էին։
Զայնը քիչ լեցուած աւոգանի
մէջ կաթէլթաղ ջուրի կաթիներուն
երածշատկանութիւնն ունէր, ու-
րուն միջոցաւ հոգին շիթ շիթ
զուրու կը կաթեցնէր, իր սիրով
պարուրուած լեզուն իրարու կը
շաղէր այդ արծաթահունչ շիթե-
րը՝ ստեղծելով իմաստ արտայայ-
տող բառեր։

Վիզը երկար, օձի մէջքի պէս
ոզորկ և զիւթական։ Գլուխը կը
պահէր այնպիսի վեհութեան մը
մէջ, որ արուեստի ոչ մէկ կա-
տարելութիւն հասած ըլլայ, և
ուսերը ջերմագին, որ ամառները
թեթե շղարշով մը զեփիւուած
կըլլային, կամ քիչ մը բաց՝ հը-
պարտ էր այդ զինուն, արշալու-
սային այդ տրտում՝ արձանին

պատուանգանը եղած ըլլալուն հա-
մար։

Քալուածքը... Բայց ես անոր
քալուածքը չէի տեսած, մէկ մը
զիմացի Սարի սկ քարին վրայ
նստած տեսած էի զինքը և յա-
ճախ իր սենեակի պատուհանը
կամ պատշգամը որու առջև՝ Խար-
բերդի ամբողջ զաշալ իր վատ-
վուն հսրիզոններով սփոռուած
կըլլար։

Տանեակներով տանողներ և
մեծ մեծ վաճառականներու լու-
կուներ իր շուրջը կը դառնային։
Ես այն տաեն հազիւ 16 տարե-
կան, բայց արգէն ձեռքս սկսած
էր բերնիս հասնիլ, և կնկայ մա-
զերը երեսիս քսուած տաեն չէի
նեղուեր, կը տեսնէի այս բոլորը։

Տօքթօր Սարգիսը քաղաքի տ-
մենէն աղնուապետական շըջանու-

կին կը պատկանէք՝ իր հարսաւութեան վրայ աւելցնելով նաև զիանական մտաւորականի կրինակ հանգստմանքները, որովհետեւ այն օրերուն տօքթօր քիչ կար և եղածներն Մեղիքէն կը գտնուէին։ Տօքթօր Սարգիսը միակն էր ամբողջ քաղաքին մէջ որուն կը վերադրէին կէս ճրաշքներ։ Քաւազանով ու ակնոցով մարդ էր և բժշկութիւնը չէր աաներ իրրեշտիորին։ Տօքթօրը միակն էր ամբողջ քաղաքին մէջ որ տունը մուզուքա ունէր իր Անժելին համար, որ ամառնային իրիկունները, ուշ առեն, երբ զբացիները բոլորը ասնիքները մէկուելուած կըլլային։ Կը լսէին եթերային թրթումները որ դուրս կուզային բաց պատուհաններէն խտնուելով օդին մէջ, համբուրուելով զիւ-

շերի պմէն մէկ մասնիւլու հետ, երերալով, նուարելով կերթային կը կորսուէին՝ տանելով իրենց հետ երիտասարդ հողիներու ցանկութիւնները, լսին սէցկըրը։

Կարծես այդ բոլոր թրթումները Անժելի նրբին, զգացնիկ մատներու հազար անգամ երկարած և հազար անգամ մերժուած համբոյրներուն լացն ըլլաբար…

Անժէլ հասած էր այն տարիքին, որ առեն իզական սովորները եռալ, վրարիլ, խռովիլ կըսկին, ուրիշ աշխարհի մը անծանօթ եթերքը կը շրջապատէ զիրենք; և երբեմն առանց պատճառի, զուարթութիւն պահուն անգամ կուլան, կը արտմին, կը տժգունին…

Անժէլի մայրը մասնաւոր ըլլապատութիւն մը ունէր տեսնելով

տասնեակներով ինկարկուներ իր շուշը Անժելի սիրոյն։ Մայրերը տուանձին հրճուանքով կը խօսին աղաղայի փեսացուներու հետ, և մայրական դերին միակ քօքէթութիւնը պէտք է նկատել այս։ Ես կը լիշեմ մէկ քանի աղջիկներու մայրեր որոնք ճեպս ծոցս նուշով կը լեցնէին, որովհետև մայրս պատեհ առիթով իրենց աղջկան աշք ունենալուն համար խօսք նետած էր։ Անժելի մայրը, Զարուհի հանըմը, պատիւ կուտար ամէն անոնց, որոնց մասին լաւ գաղափար ունէր։ Անժելի աղաղայ ամուսնին վրայ շատ երազներ ունէր, որովհետև ինք արդէն բաղդառամբ տօքթօրէն ճահիլ էր և փեսաները զբեթէ իրեն տարիքը կուգային, միայն Անժելին փեսացուն էր որ իր տղուն տեղը պի-

տի դնէր, քանի որ տղայ զաւակ ալ չունէր, հակառակ այսքան ջերմուկներուն, այնքան սուբբի մոմերուն։ Միայն մէկը չէր։ Կային մէկ քանիներ որոնց վարմունքը, առած ուսմունքը, նիստն ու կացը, մանաւանդ կաթերնին խոստմալից էին. ասոնք գիշեր ցերեկ տօքթօրին առւնէն չէին ելլուք։ Անոնցմէ մին, Արսէնը՝ Եփրատ դորէճի ուսանող էր և վերջին տարիին մէջ էր։ Տօքթօրը ինքն ալ շատ էր հաւներ։
Ուշիմ տղայ է. մեծ ապագայ ունի... կըսէր տօքթօրը իր կնկան։

Իմ աշքս ալ Արսէնն է. առւնն ալ էվել մարդ չկայ, քուրերնին վաղը միւս օք կը զիսեն, Անժելիս տնական հողը թեթն կըսի, կը պատասխանէր Զարուհի հանըմը։

Ի.

Տօնօն հետզհետէ կը քացւէր և
աշքերը չորսն էին։ Ասոր ամսոր
հետ կիւրակի օրերը քէֆի կեր-
թար, մէկ քանի գաւաթ ալ յար-
մար առիթով կը քաշէր և իրի-
կունը չաթալ աշքերով առն կը
վերադառնար։ Ծնողները չէին
հարցներ առաջուսն պէս թէ ուր
էիր։

— Ճահիլ տղայ է, հարսի պէս
տունը չպիտի մնայ ա...

— Ի չքի չինայ, իմ տէրտս
ալ ատ է, կը պատասխանէր Եղ-
ոս հօքըոր։

— Աղէկ, տէ, գու ինձմէ ըլ
շատ մի մտմտար էնոր վրէ, վլօխս
ֆէս կայ, ես գիտիմ էնոր էր-
թած տեղերը, կը կշտամբէր Սա-
հակ աղան։

Եւ իրապէս Տօնօն խմելիքի
կամ թղթախաղի մոլին դարձող
տղայ չէր։ Բայց հայըը բաւական
յաւակնոտ էր չհասկնալու, համար
տղուն քսվուուած անկիւնները։
Տօնօն սկսած էր քաղաքի մեղա-
ւոր թաղը այցելել։ Այս թաղը
ուր թրքուհիներ երկրային ջի-
ղերը կը շահագործէին։ Հայու հա-
մար այդ թաղը մտնելը, նոյնիսկ
ցորեկ ատեն, մահուան նախա-
դունն էր. տարեկան մէկ քանի
երիտասարդներ կը կորսուէին և
լուր կը արջէր թէ, այ, այն թաղը
զացած էին և ալ չէին վերա-
դարձած։ Սուր ու հրացան կը
խաղար ամէն օր, մէկն ու մէկը
կը սպաննուէր. թուրքերը նոյնիսկ
հայու, քըիստոնիայի ծախուող
թուրք կիները կըսպաննէին ամե-
նայն պաղարիւնութեամբ և իսլա-

մական խոր գոհունակութեամբ:
Չաթալիսայան, ահա այդ թա-
վը...

Տօնօն ամէն շաբաթ իրիկուն
այդ թաղն էր և կէս զիշերէ ետք
միայն տուն կը վերապառնար,
բայց միամիտ ծնողներուն երա-
զէն անդամ չէր անցներ թէ Տօ-
նօն հոն եղած կընար ըլլար ո-
րովիետե ողջ տեսնելին արդէն
փաստացի ապացոյց մըն էր որ
հոն գտնուած չէր:

—Ո՞վ զիտէ. կերևայ Բանձար-
ամիւր քէ ֆի են զացեր լնկերնե-
րու հետ, կըսէր Սահակ աղան և
կը հանդարտեցնէր Եղուա հօրքորս.
Թող որ Սահակ աղային համար
մեծ բաւականութիւն էր տեսնել
Տօնօն քէ ֆի-դէ ֆքի տղայ, ո-
րովիետե Տօնօի վերջին մռայլու-
թիւնները, սերսմութիւնները զին-

քըն ալ սկսած էին վախցնել տալ:

Օր մը Սահակ աղան լրջօրէն
նկատեց որ խանութէն վասարանի
խողովակներ կը պակսէին: Թա-
սասունեմէկ հատ խողովակէն ինը
չկար հիմակ: Վեր վար ըլլաւ,
բայց խեղճ մարդը չկըցաւ տեղընել:

—Մէկ սօվա Համի Գրիգորէնց,
չորս խոշոր՝ Սմբատեան դպրոցը,
երեք հատ տուն տարինք, երկու
հատ տօքթօրին տան համար, ե-
րեսուն երկու հատ պոռու պէտք է
ունենանք, տրսելիներէն զատ...

—Ծօ, Տօնապետ, քըզի մարդ
ըսողին Աստուած տունն աւրէ,
ուր են պոռոները:

—Ըհը... ինչ զիտեն, խարճեր
ենք:

—Կերևայ դուրս մուրս գացած
տաենդ խանութը բայց թողուցիր՝
առին տարին,

— Խանութը բաց չեն թողուցեր:

Միջանկեալ ըսեմ, որ եզակի առաջին դէմք խօսելու պարագային միշտ յոպնակի երրորդ դէմք կը գործածէր, թերևս թուրքերէնի աղդեցութեան տակ: Փոխանակ ըսելու «խանութը բաց չեմ թողուցած» կըսէր, «խանութը բաց չեն թողուցած»:

Վերջապէս հօր համար մութ մնաց ինը խողովակներու անյայտանալը: Վերջէն հասկցուեցաւ որ Տօնօն մէկ երկու խողովակ կառնէ, մուրճ մը և քիչ մը երկաթեթելեր հետը և կերպայ եղեր Զաթալ Խայան, վառարաններու հինգած խողովակները փոխելու պատըրուակով՝ կը մտնայ տուն մը և դուրս կուգայ, թողելով խողու-

վակներն ալ հոն իը հոգիին մէկ կտորին հետ:

Առաջները՝ որ միենոյն ճամբայով տուն կուգար՝ ամենակարծ ճամբան, խանութէն, Հաճի Արթինենց տանը առջևէն, աղբիւրին վրայով տուն կը հասնէր, հիմա հազար փողոցներով կը մտնէր ու կելէր, որովհետեւ աչքն այսինչ աղջիկը կամ այն ինչ հարսը գըպած կըլլար:

— Ծծ, Տօնօն, ինչո՞ւ մօտ ճամբան ձգեր, ատ ճամբաներն ես բռներ, հարցուց անզամ մը իը ընկերներէն մէկը, հոն նշմարելով զայն:

— Բհը... սրտեղ հարմուկ մը կայ, լուսու կտոր է...

Այս ժամանակն էր որ տօքթօրը Ս. Կարապետի թաղէն փոխադրուեցաւ Ս. Յակոբ թաղը՝ ճիշտ

հօրքը անց տան զիմացի հոյակապ
տունը։ Այս փոխադրութիւնն այն-
քան նորութիւն չըերաւ փոխա-
դրուղներու՝ որքան Տօնօին վրայ։

Եղաւ հօրքորս զիշեր ցորիկ կը
մտածէր Տօնօն գլխելու մասին։
Հազար տեղի խօսք կը նետէր, բարի
կամ չար տբամադրութիւններ շօ-
շափելու համար և տմենէն աչքի
զարնողը իր պապուն տունը տե-
սած, կորսնցուցած կնոջ հպար-
տութիւնն էր։ Տօքթօրին աղջիկը
եկաւ աւելնալու այս բոլորին վը-
րայ. մարդու բան չէր ըստած, ը-
սելու չնումարձակելով. բայց շատ
անգամ ինքնիրեն հարց կուտար,
ժխտական պատասխան կստանար
և զայրանալով ինքնիրեն դէմ կը
պատասխանէր.

— Ի՞նչ է եղեր տղաս, պօլը
պօնը տեղը, օսկի պիլեզիկը ձեռ-

քը, ուաքս թող պագնեն ու տան։
Եւ կերակի բարի առառու մը
երբ Զարուհի հանրմին հետ, Տօ-
նօն ալ առջիը ձգած, տուն կը
վերադառնար Եղաւ հօրքորս՝ ը-
սած էր.

— Ամէն Անժէլը տեսնելուս հա-
ւաս կուգայ...

— Բարի պտուղի հանդիպի, վայ-
է. շնորքով աղջիկ է. անշնորք
մօր՝ շնորքով զաւակ... աւելցու-
ցած էր Զարուհի հանրմ համես-
տութեամբ։

— Իմ տղաքս բոլորը կորսնցու-
ցի, մէկ հատիկիս համար շատ
բան եմ զիսեր միտքս, կը շարու-
նակէր Եղաւ հօրքորս, որ ատեն
Տօնօին աչքերը գետինը յառած,
բայց ականջներու ոլորմները յետ
դարձած ու անկուտած կըլլային,
լսելու համար իր մարմինը փուշ
փուշ ընաղ մօրը խօսքերը։

Աստուած տայ որ միատեղ
վայլենք, Զարուհի հանըմ:

—Խսմէթ, Եղսա խաթուն, Աստուծոյ կամքը...

Ու տուն կը հասնէին, մին երազելով, միւսը ծիծաղելով, իսկ երբորդը, այն մէկը, Տօնօն, կը թռէր, կը սաւամնէր վեր, բարձու քնիւրը երանութեան, աչքերու խոշոր խոշոր գունդերը կը դարձնէր չորս կողմերը, կը տեսնէր հինցած պատերը, կարմիր կտաւէ բարձի երեսները, մօրը եպմալին, հօրը քթախոտին, իր ձեռքերուն և քթի կուրծքին վրայ ձգած շուքին. յանկարծ կիյնար վար և մէկնիմէկ կզդար որ երազի մէջ է,

Ե.

Տօնօն հետզհետէ տունը փակուաւ մնաց: Դուրս չէր ելլեր, ոչ ալ եկեղեցի կերթար, աւելի կը փափաքէր տունը մինակ մնար: Առանձին սենեակ չունենալուն համար ալ շատ կը նեղուէր: Այն սենեակը ուր ծնողներն ու ինք կը բնակէին շատ յարմար էր նայելու տօքթօրենց տանը պատուհանին կամ պատշպամի հիանալի, շատուն արձանը — Անժելը: Տօնօն սէր էր ձգեր Անժելին և այդ մրոս տան մէջ մեր հասկացողաթիւններէն, երեակայութիւններէն դուրս դղեակներ էր շիներ և այդ դղեակներուն վրայ կամնանա՞ կուզէր թոփլ զիմացը, Տօքթօրենց տունը: Մոսցաւ մեղքի խողերը, ուրիշն հարմներն ու աղջիկները,



կօշիկին ներկը չթեց, նոր շալվար շինել տուաւ, այս անգամ փոխելով ծոպն ալ, և պատուհանին առջևէն ասդին չեր գար. իրիկուան դէմ կելլէր տանիքը, հպարտ հըպարտ և ծանր ծանր քայլերով կերթար ու կուգար, երբեմն աշքերը դարձնելով դէմը, հազարով բարձր բարձր:

Անժէն ալ պատշգամէն անգին չեր երթար, հոն՝ դիմացի կապոյտ կապոյտ ուրերուն ետին արել կոսկեփայլէր, կը դազկանար ու կը մարէր. Անժէլ կուզէր արեւու վերջին լուսթեան հանգիստեան ըլլալ, ծծել հատնող վերջին նշոյլները՝ որոնք իրեն հասնելէ ետք կը խառնուեին իր հետ, խորասուզուելով իր մէջ, նոյնանալով իր հետ. Տօնօն չեր տեսներ այդ հակայական հանգիստութիւնը,

չեր ցնցուեր վերջալոյսի այդ խողհրդաւոր լուսթենէն և իր փիս փիս հազը կը շարունակէր, խանգարելով վայրկեանին վեհութիւնը: Եթէ ուշադրութիւն ընէր, պիտի տեսնէր թէ Անժէլը միայն վերջալոյսուող արեին հետ կընար նոյնանալ, շաղուիլ գրկուիլ գըգուիլ, վայժայուիլ անկէ. թէ ինք պէտք էր երթար մինչի Արել և Արեին անգամ մըն ալ յետ վերադառնար իր ճանապարհին Անժէլին հանդիպելու համար, բայց Տօնօն կը կարծէր թէ ինք շատ մօտ էր Անժէլին—իրենց տունէն՝ այ, հոն դիմացը, հազիւ 50 քայլ հեռաւորութեան վրայ:

Կը մթնէր. ընթրիք ընելու համար եղած հօրքորս կը պօպար.

— Տօնապետ, օղուկ, վար էկօ, հացը պատրաստ է:

Տօնօն քինթ փինչ ընելով վար կուդար. հայրը արզէն օդին ըմբռացոցած էր և աչքերը բաւականին կարմրած:

— Զիսի՞ւ կայ, զըռթ զըռթ վեր կելլաս, էս ըլ քու պապդ իմ, էշ չիմ ա, քիչ մրլ էկօ, իմ քովս նստիր:

— Ի՞ի՞ջքիդ լմացուցեր ես:

— Վերը ի՞նչ կընես:

— Օ՛ճճդ կառնեն, կը պատասխանէր Տօնօն իր սովորական եզակի առաջին դէմքը վերածելով յոզնակի երրորդ դէմքի:

Իրիկուն մը ընթրիքը ընելէն և գդմով զիմի քաշելէն ետք, Սահակ աղան ուզեց զուրս ելլար:

— Կսիկ, շատունց է Հաճի Գիրգորենց չենք գացեր. էկօ, էրթանք էս իրիկուն:

— Էս իրիկուն շատ էս խմեր, տունդ նստիր, յարեց իր կինը.

— Աւրակ աւրակ մի խօսար, կնիկ. բանդ նայիր, իմ տրնիրեկ չէ:

Աւ զացին: Տօնօն չուզեց ընկերանալ, ծնողները կարծեցին որ չաճի Ալմուին՝ Հաճի Գրիգորին կինը, ժմանած աղջիկ ունենալուն համար՝ տզանին սարյու կընէ, և ձայն ձուն չը հանեցին, իրենք եւլսն զացին, թողելով Տօնօն մութին և մենակութեան չար տրամադրութիւններուն:

Տօնօն նստաւ պատուհանով՝ դիտելով անընդհատ զիմացի կախարդական լուսամուտը, ուրիէ նիրս կը վառէր առիքէն կախուած մեծ լամպը, սենեակին տալով այսպիսի վառվութիւն մը որ կարծես ցորեկի բեկոր մը ըլլար սենեակին այդ հրաշալի ամբողջութիւնը մոռցուած մութին մէջ:

Տաք էր օդը, Անժելի սենեակին
այդ մեծ լամպն տւելի կը տաք-
ցընէր սենեակին պատիկ մթնո-
լորտը, թէև պատուհանը բաց էր:
Անժէլ երկարեցաւ կապոյտ թա-
փշէ բազկաթոռին վրայ, յետոյ
կանգնեցաւ, մազերը քակեց, թոյ
թոյլ ձգեց իր ուսերուն վրայ, հա-
նեց վրայի Փօլքան որուն տակը
հազիւ իր եռացող ծիծիկները
պարտկող նուրբ վարդագոյն շա-
պիկ մը կար որ կւնակէն մինչև
կուրծքը իրարու հետ կը կապուէր
ուսերու վրայէն նեղ շղարշով մը:
Մազերը իջոն և ծածկեցին ուսե-
րու փափուկ գծերը և թեսերը,
բայց մազերու բացուածքներէն
երբեմն կերևար իր սպիտակ մար-
մինը այսպէս ինչպէս լուսինը կե-
րեայ ծառի ճիւղերու բացուածք-
ներէն: Հայելիին դէմ եկաւ կանգ-

նեցաւ: Այդ ատեն Տօնօն կը տես-
նէր զինք կողմակի: Անժելի ձեռք
շղպած ծիծիկները այդ գլորքին մէջ
աւելի ակներե կը գառնային՝ պը-
տուկները դէպի վեր կը նայէին և
չէին կախուած դարպար... նոյն
իսկ վարդին թերթը, արև չտեսած
մանուշակը, ինքը՝ վերջալուսող
արեին նուազած ճառագայթը ա-
ւելի գեղեցիկ չէր: Տօնօն իր խո-
շը խոշը աչքերը բացած՝ կը նա-
յեր այդ չեմ գիտեր ինչ տեսա-
բանին, բայց կարելի չէր նշմարել
իր դէմքի կծկումները, իր մարմ-
նի տեսակ տեսակի խանգարում-
ները:

Բայց շատ երկար չտեսեց արա-
տեսիլը. Անժել դնաց դէպի սեն-
եակին անկիւնը ուր գետեղուած
էր իր սպիտակ շղարշներով վար-
դաբուած անկողինը, որուն մէկ

անշուք անկիւնը Տօնօյի հոգին
այդ պահուն եկած կծկուած էր
դողալով դողդղալով. բացաւ վեր-
մակին մէկ ծայրը, մազերը ետ
ետ հրեց, կոտրառեցաւ, քակեց
իր հոտաւէտ միսօյին կոճակները,
կամաց կամաց վար իջեցուց կար-
ծես թուելով, դուրս գալով մէջէն,
կամացնուկ մը ծուցաւ առաւ մի-
ոն, առաւ կոխեց պատէն ու
յետ եկու. Տօնօն շանչը բանած
ու կծկուած էր պատահանին մէջ.
Անժէի բումքերաւն կորութիւնը,
մէջքին խենթեցնող ծովքերը, ա
մէն մէկ շարժումը, որ անրջային
ըլոյն, աւելի ուրիշ բան մնան էին,
Տօնօյն առան սըսի այնպիսի
բարախում մը և մարմնի այնպիսի
գրգռում մը որ չկրցաւ նշմարեց-
թէ ճրազը ինչպէս մարեցաւ և
Անժէլ ինչպէս գրկեց իր սիրուն,

ճերմակ բարձիկները ու քնացաւ:
Տօնօի ձեռքերը ուղեցին վանդա-
կէն դուրս թուած իր հոգին յետ
կանչել ցնցելով իր մարմնին ամէն
մէկ մասնիկը: Շատ ուշ ատեն
ինքինքին եկաւ և մեծ, շատ մեծ
հոգեկան երկիւլով մը աշքերը
դարձան դիմացի պատուհանը, որ
մութ էր և ոչինչ կերեկը. սու-
կաց դիմացի սենեակին մէջ թե-
ւատարած նստողիսազազութիւնին
Ճրագ չվառեց, խարխափելով Փը-
ռեց իր անկողինը ու պառկեցաւ.
ուշ ատեն հազիւ կրցաւ իր աշ-
քերը փակել, երազելով Անժէի
սուքերը որ կը մօտենային իրեն
և իր սրտին վրայ կը կրխառէին:

Այս բավիները յաճախակի կրրկ-
նուեցան և մութ իրիկումները
շատ կը նպաստէին Տօնօի մարմ-
նական ջղածգութիւններու մակըն-
թացութեան և տեղաւառութեան:

Տօնօն հետզհետէ կը տժդունէր,
աշքերուն տակը կամարածե կը
սևար, քիթը կը կապուտնար, ա-
մէն բանէ կը որանեղէր, առան-
ձին մնալու փափաքը բանի կեր-
թար կաճէր, խանութի գրքերուն
հոգ չէր տաներ, երբեմ երբեմ,
կաներեռութանար խանութին կամ
տանը ամսկիւնները։ Ծնողները
այսքան ալ միտմիտ չէին չհաս-
կընալու աղուն հոգեկան լուս
տանջանքները և դասն կացու-
թիւնը։

— Այ մարդ, բարկութենէն կ'ը-
սէր Եղամ հօքքորս, տղուդ վրայ
օր մը օրանց կը մտմաս, Ընկեր
էս բռախիդ Տերին ետևէն, դուն
ը ձահիլ եղեր էս, կը հասկնաս։

Կինէ սերսէ սերսէ կը վավը-

սաս, էս պիտի կարգեմ էտ տղան։
— ՀՇՇ, էտպէս ըսէ, բերանդ
քնծօր նուշ ու շնչքէր է։

Անկւց վերջ Տօնօի ծնողներուն
միտքն ու հոգին դարձաւ իրենց
տղու ամուսնութեան մասին։

— Սլմասին աղջիկը ինտոր է,
հարց կուտար հօքքորս։

— Թող, Աստուածդ սիրես,
տունս տէվէ պիտ բերիմ, կը յա-
րէր Սահակ աղան։

— Տէ, դուն ըսէ։

— Իմ աշքս Անկրնճմուկենց Ա-
զաւնին է։

— Եսոր լկտի քորը միտքդ չէ,
Հաճի Ակորին տունը աւրեց, հիմ-
նատակ երեց, մոռցիր օր երթայ։

— Տէ, դուն ըսէ, այս անդամ,
հարց կուտար Սահակ աղան։

— Տօքթօրին աղջիկը պիտի ը-
սեմ ամմա…

— Կնիք, ցնղեր էս դուն, մէկ
մը դէմդ նայիր, մէկ մը հոս, ուր
կը մնայ...

Հօրքորս կը լուէր, եազման աւել-
ի կը քաշէր բերնին մօտ, չնա-
մարձակելով անգամ մըն ալ բե-
րանը բանայ:

— Անցած օրուան ըստածիս վրայ
ը խօսք չես կրնար գներ ա:

— Էս էնոր հաճութաւնն կու-
տամ, պատասխանեց հօրքորս:

Անցեալ օրուան ըստածը Հաճի
Տուտույին աղջիկն էր որ կարող
էր քիչ մըն ալ փուլով ներս դալ:

Թորոս էֆէնտին Հաճի Տուտու-
յն ամենամօտիկ բարեկամն էր,
որուն հետ կապուած էր առե-
տրական կապերով: Իրիկուն մը
երկուքը միասին ելան գացին
Թորոսի տունը, Սահակ աղտն գո-
տիին փաթը գնելով շիշ մը կիւլ-

ունի: Հան արտայայտուեցան,
մտքերնին և փափաքնին յայտնե-
ցին: Թորոս էֆէնտին միւս օրը
գնաց Հաճի Տուտույին մօտը և
հազար ու մէկ գարձուածքներով
խօսքը բացաւ ու ըստւ: Կար-
ծես նախագուշակելով ժխտական
պատասխանը աւելցուց.

— Ամէն ինչ ձեր գիտնալիք
բանն է, Հաճի Տուտու, իմ գործս
միայն միջնորդավթիւն մըն է, ես
երբէք պատասխանատու չեմ ըլ-
լար ետքի գալածներուն, աղջիկը
ձերը, կամքը ձերը:

Հաճի Տուտուն չյարգեց սովո-
րական ժխտական պատասխանի
ձեր՝ ըսելով, «աղջիկը տահա պըզ-
տիկ է, թող տարիքը առնէ, էնոր
խօսքը մեծ հօրը քովը կը հատնի»,
կամ, «հիմակունիմա աղջիկս կար-
գելու չեմ դրեր, էս ըլ մինակ էմ,

օպնող մը չունիմ, հըլէ թող Միհրանս ժմիմ՝ ան կարգեմ, տռւնր հարսնուկ մը ունենամ վերջը Արմենուհիս կարգեմ», այլ շիտէ շիտակ պատասխանեց,

— Սղէկէ է, աղէկէ է, Թորոս է Փէնտի, հօրը մօրը կաթին խօսք չունիք, բայց տղան քիչ մը շատ կովրո է:

Թանի մը օր ետք Օվանէս է Փէնտին լսելով խնդիրը գնաց ուղղակի Սահակ աղային մօտ և մեղդ Եց որ իրեն չէր յայտնուած Հաճի Տուտուին աղջիկը ռւզելու անհելին:

— Սահակ աղա, ճայխազան մարդ պէտք է, Թորոս է Փէնտին երկու խօսք ըսած է, Վեյսերամ, ես կերթամ ծուռը կը դուքեմ:

Օվաննէս է Փէնտին ինք գնաց և ալ անգամ մըն ալ Սահակ աղային

քով չեկաւ իր երթալու արդիւնքը իմացնելու, բայց քանի մը օր ետ իր կնկան հարցամինդումին վըայ ըսած էր որ «իրեն ըլ բերանը վար տուին»:

Եւ այսպէս, հասած տեղը բերան նետեցին և տակէն բուրդ խածին: Տօնօն կը լսէր թէկ իր ծնովներու կերած ապտակները իրեն բարձը երկուք ընելու համար, բայց երբէք վրան չէր առներ, ընդհակառակը ներքնապէս ուրախ կըլլար որ իրեն համար աղջիկ չեն տար, կարծելով թէ վերջը վերջը խնդիրը պիտի զար յանդէր տօքթօրին աղջկան վրայ: Մայրս ուղեց հօրքորի մէկ հատիկին համար Մեզիրէի մէջ աղջը կան մը տեղը լնել, բայց ով որ իր սրամին կսպաւ, չհամարձակեցաւ երթալ ուզելու, ոչ թէ ա-

նոր համար որ տղան չպիտի հաւանէին, որովհետեւ մայրս մեծ հաւատք ունէր Տօնասլետի շնորբով, ենթի տղայ ըլլալուն՝ այլ կարծելով թէ վերի քաղաքը աղջիկ չեն տար:

*
* *

Օր մը Տօնօն տուն գալած առեն տեսաւ Անժէլը կանգնած դրան շէմքին, ֆեռ շտկեց և ծանր քայլերով տուն պիտի մանէր, երբ լսեց Անժէլի ձայնը որ կը պօռար.

Տղայ, աղայ:

Տօնօն Անժէլի ձայնը լսելուն պէս պաղարիւնութեամբ աշքերու գունտերը դարձուց դէպի Անժէլը և տեսաւ որ աղջիկը ձեռքով զինքը կը կանչէր. շփոթուեցաւ, կարմրեցաւ, հազայց խոչափողը մաքրելու համար և գնաց մօտը:

— Եա թուղթը շուկան հայրիկիս կը տանի՞ս:

Զայն չկրցաւ հանել, ծովու չափ մեծ փափաք մը ունէր հետք խօսելու, բայց շնամարձակեցաւ և կամաց մը, գողալով ձեռքը երկարեց և առաւ թուղթը, դարձեալ հազաց ու գնաց շուկան։ Ճանապարհին յիսուն անգամ թուղթը համբուրեց, մտքին մէջ խորհելով և անընդհատ կրկնելով «Եփու, եփաւ»։

Տօնօն կը կարծէր որ աղջիկը իրեն կը մօտենար և այդ արդէն առաջին շային էր։ Հոս վազեց, հոն վազեց, գտաւ տօքթօրը, արւաւ, թուղթը ու վերադարձաւ։ Փամերով սղասեց պատուհանը, բայց չկրցաւ տեսնել Անժէլը։ Եթէնին հետ Զուրի Ճամբան պառյափի էին գացած։

Ցուրտերը կը մօտենային: Տօք-
թօքը լուր տուած էր Սահակ ա-
ղային տանը վառարանները գնե-
լու:

— Տօնապետ, տօքթօքենց տունը
գնա, սուսները խուրմի ըրէ:

Տօնօն մուրճը, մկրատը և եր-
կաթ թելեր տուաւ ու գնաց իր
սէրը արտայայտելու:

Հիւրտուենեակը և տօքթօքին
ննջատենեակը կարգազրեց և կար-
զը եկաւ. Անժէլի սենեակին: Տօ-
նօն եռոտանին շալկեց և գնաց
Անժէլի սենեակը. Անժէլ թիկնա-
թորին վրայ երկարած զիրք կը
կարդար:

Տօնօն եռոտանին վար իշեցուց
և «ըհը» մը ըրաւ ու կանգնեցաւ
սենեակին մէջտեղը:

— Հա, վառարանը պիտի գնէք,
խնդրեմ, սկսեցէք, իրապէս վա-

ուարանի տեսքը անգամ՝ անուշ
կուգայ հիմակ:

— Տահա պաղերը նոր պիտի գան,
Բ՞նչ եղաւ, պատասխանեց Տօնօն,
հասկցնելու համար թէ ինք ցուր-
տին կընար զիմանալ:

— Ցուրտ է, ցուրտ, աւելցուց
Անժէլը և գնաց միւս սենեակին:

Տօնօն եռոտանին ձեռքը՝ փայ-
տացած մնաց պահ մը սենեակին
մէջտեղը, դարձաւ նայեցաւ գուար
և յետոյ սկսաւ գործի:

Բաւական առաջ գացած էր:
Վերջին երկաթ թելը տոփքին ամ-
բացնելու պարագային Անժէլը
ներս մտաւ. Սենեակի զռան բաց-
ուածքին հետ իր ամբողջ մարմի-
նովը տաք ջուր մը մաղուեցաւ և
յետոյ պաղ ջուր մը և այսոքս
շարունակաբար, բայց երբէ՛ չի
կըցաւ իր պաղարին և բնտկանան

պիճակը գտնել: Անժէլը հեռա-
քրոքրուեցաւ տեսնելու թի Տօնօն
եռոտանիին վրայ կանգնած ինչ-
ովէն երկաթ թելը վառարանի խո-
ղովակներուն ամբացնելէ ետք
անդամ մըն ալ կուգէր սենեակի
սոփիին ամբացնել: Անժէլ իր խե-
լայեղիշ վիզը վեր երկարած, մա-
զերու փունջը թափած ետին՝ վեր
կը դիտէր, երբ Տօնօի աշքերը
հանդիպեցան իրեն, վերէն, եռո-
տանիին վրայէն Տօնօն յարմարու-
թիւն ունէր դիտելու անոր կէս
բաց կուրծքը և Անժէլի թարմ
ծծիկները: Տօնօի աշքերը խորա-
սուզուեցան այդ լուսաւոր ան-
դունդին մէջ՝ կորպնցուց իր հա-
ւառարակշութիւնը եռոտանիին
վրայ և սարսափելի աղմուկով
վար գլտորեցաւ տասը ոտք բարձ-
րութեան վրայ:

Անժէլ թոշունի սուր ճիշ մը
արձակեց, վազեց դուրս մայրիկը
կանչելու. մայրը եկաւ և տեսաւ
Տօնօն նուազած, ճակատէն արիւ-
նը կը վագէր: Զարուհի հանրմ
հրամայեց Անժէլին ափ մը ծխա-
խոս բերել ներսէն վէրքը կա-
պելու և արիւնը գագրեցնելու հա-
մար: Մայրը ծխախոտը դրաւ
վէրքին վրայ և Անժէլ գորովով
լեցուն քրոջ պէս, ճերմակ թաշ-
կինակով կապեց զլուխը, վազեց
թաց լաթ մը բերաւ ու սրբեց երե-
սի արիւնը: Տօնօն երբ աշքերը
բացաւ անհուն, անիմանալի հեշ-
տութեան մը մէջ զգաց ինքզին-
քը, աշքերը գարձուց խեղճուկ-
խեղճուկ և նայեցաւ Անժէլին.
բոյք մը քթին կպաւ, բոյք մը որ
կիները ունին և միայն տղամար-
դիկ կանեն: Իր կեանքին ամենէն
երջանիկ բոպէն եր այդ, կարծես
3

գաղջ և հոսաւէտ ջուրի մը մէջ
կը լողար: Ոտքի կանգնեցաւ, ու-
զեց անգամ մըն ալ եռոտանիին
վրայ բարձրանալ գործը աւար-
տելու համար, իբր թէ բան մը
պատահած չէր, բայց Անժէլը և
մայրը չուզեցին:

— Գնա տուն, հանգստացիր,
պարմն, խնդրեց աղջիկը:

— Գնա, գնա, մնացածը մեր
ծառան ալ կրայ ընել, աւելցուց
Զարուհի հանըմ:

— Տօնօն զլուխը կապուած՝ իջաւ
վար և գնաց տուն:

Հօրքորս խելքէն պիտի ելլէր,
զրկեց իր Տօնապետը ու համբու-
րեց.

— Զեռքը չորնայ, ով գարկաւ:
Բան չիկայ, կանցնի:

— Ի՞նչ եղաւ, ո՞ր շան փոխը-
տուքը ձեռք բարձրացուց վրադ:

— Աւշտաղէն վար ինկան:

Հօրքորս մեղազրեց եռոտանին

Անողը և Տօնօն տուողը՝ զործա-
ծելու համար. հայրը իրիկունը
տուն զարուն՝ ան ալ անշունչ ա-
ռարկային վզին փաթթեց յան-
ցանքը. բոլորն ալ, բոլորն ալ
փայտը գատապարտեցին. միայն
Տօնօն էր որ պատճառը զիտէր:

Իրիկունը տօքթօրը եկաւ Տօնօն
տեսնելու. բացաւ վէրքը, լուաց,
մեհյուն դրաւ վրան և ցաւակցելով
զնաց տուն:

Ե.

Բացի Զարուհի հանըմէն ոչ ոք
գիտէր թէ Արսէնի և Անժէլի
մտերմութիւնները հետզհետէ կը
խորունկնային:

Տօնօն աղառա նախանձով մը
կը հետեւէր Արսէնի և Անժէլի ջուրի
ճամբայի պառյաներուն, խորա-
պէս կը հասկնար թէ իր կառու-
ցած բոլոր դգեախները կը փլէին
և ինք կանգնած էր միայն խեղճ
ու կրակ աւերակներու վրայ:

Ամափերջիքնութիւններէն եաք
շրջանաւարտից հանդէսը տեղի
պիտի ունենար: Արսէն այդ տար-
ուան փայլուն շրջանաւարաներէն
էր: Թէև աղքատի զաւակ, ինքն
ալ աղքատ ուսանող, առանց հօր-
մօր, բայց թէ աօքթօրը և թէ
Զարուհի հանըմ համաձայնեցան

Անժէլը նշանել հանդէսներէն մէկ
քանի օր յետոյ: Ամէն ինչ վեր-
ջացած էր, մօտաւոր բարեկամներ
և Արսէնին ու Անժէլին մօտիկ
մտերմութիւններ և մտերմութիւններ գի-
տէին, բայց գուրսերը չէին խօ-
սեր:

Հանդէսի օրը Արսէնը ամենէն
աշքի զարնող երիտասարդը հան-
դիսացաւ, ուսուցչապետներու
ներբազներու արժանի, մըցանակ-
ներ տրուեցան իրեն և աօքթօրը
ծաղիկներու փառահեղ փունջ մը
նուիրեց: Հանդէսին մէջ բոլորն
սկսան խօսիլ Արսէնի աօքթօրին
փեսան ըլլալու հաւանականու-
թիւններուն վրայօք:

Տօնօն այդ օրը ամբողջ, խա-
նութին մէջ, պատին վրայ հաս-
տառուած երկու ցիցեռը ձխողուց,
անընդհատ դարձաւ իր երկու ուս-
քերուն վրայ և յիսունէ աւելի

պղնձէ ամանները մարսեց, յուլիսի
սարսափելի տաքին, արիւն քըր-
տինքներու մէջ:

Գիշերը, Տօնօն Անժէլը երազը
տեսաւ որ տրառում տիսուր ելաւ
առևնէն և վիզը կախ դէպի գար-
վար քալեց: Արթնցաւ, աչքերը
անկեց դէպի պատուհանը և երե-
ւակայեց այդ թեատրած ան-
գորրութեան մէջ Անժէլի սենեա-
կը, եռասանին, թաց լաթը որ իր
կոշտ երեսներուն վրայ պատցուց
Անժէլի վափուկ, ծծվուուն մատ-
ները, դէմը բերաւ բարձիկները,
այդ թարմագեղ աղջկան գլուխը,
մարմինը ամփոփուած սպիտակ
վարդասանին մէջ, կըքերը ուաքի
ելան... Նորէն քնացաւ: Գիշերն
ամբողջ զառանցեց, բայց մարդ
չխմացաւ: Սահակ աղան առջի ի-
րիկուընէ գինովցած պառկած էր,
հօրքորս ալ, ցորեկ ատեն արդէն

նստած տեղը կը քնանար և երազ
կը տեսնէր, ցորեկն ալ անական
աշխատանքէն՝ բերանը բաց մնա-
ցած էր. չխմացաւ իր Տօնապետին
չարչարանքները և առանց ար-
ցունքի կաթիիներու լացն ու կոծը
գիշերի մութ մութ ծալքերուն
մէջ:

Է.

Քանի մը օր ետք բազմաթիւ
հիւրես հաւաքուած էին տօքթօ-
րին տունը Անժէլի նշանտուքի
համար:

Սահակ աղան և իր կինը ելան
դուրս գացին ուրիշ աղջիկ մը ու-
զելու Տօնօին համար, այս սննդամ
ոհնձամբ: Տօնօն մնաց տունը, մու-
թին մէջ: Խորհեցաւ, երկար չար-
չարուեցաւ, սենեակին մէջ գնաց
ու եկաւ՝ չկրցաւ իր աշքին առ-
ջեւն հեռացնել Յըսէնի գէմքը որ
օծի կերպարանքով կուզար, կը
գամուէր իր առջեւ: Միրտը փլե-
ցաւ, բայց չկրցաւ լալ, ջղղերը
պրկուեցան, զիմացի երածշուռ-
թեան ձայնը, որ Անժէլի հոգիէն
դուրս կը հոսէր՝ իր հոգիին մէջ

գոյութիւն ունեցող ամենամեծ
բանին յուղարկաւորութեան երգն
էր: Նոյնիսկ կամովին ճգնեցաւ
արտասուել, գէթ մի քանի կաթիլ
դուրս բերել իր կարմրած և դուրս
ինկած աշքերէն՝ բայց անօգուտ
եղաւ, սրաին վրայ ծանրութիւն
մը զգաց, շուրջը տիրեց այնպիսի
լուռթիւն մը որ նոյնինքն սար-
սափին էր: Կոկրզը սկսաւ իր բը-
նականն շնչառութեան արդեւք
հանդիսանալ, անօրինակ հեք մը,
սրտի բարախում մը, թեներու և
սրունքներու ակամայ շարժում-
ները ձգեցին զինը սենեակի տախ-
ակամածին վրայ և կորսնցուց
ինքինքը:

Շատ ուշ ատեն ծնողները տուն
վերադարձան, ճրագը վառեցին և
տեսան Տօնօն առանց անկողնի և
առանց լաթերը հանելու դիակի

պէս ինկած գետնին վրայ: Հօրքորս վազեց, զլուխը գրկեց և առաւ ծունկերուն վրայ:

— Տօնապէտ, Տօնապէտ:

Զայն չիկար:

— Քոռնայի, հոգիս, քոռնայի. ով գիտէ, մութին մէջ ի՞նչ ոգիներ են հանգիպէր եավրուխս, այ մարդ, ի՞նչ ես կայներ, քիչ մը ջուր տուր. չոճուխիս չարքերն են պատահեր:

— Ի՞նչ չարքեր, սեսեմ կնիկ, խմած է, խմած:

Բայց մօր նախազգացումը զինք չէր կրնար խաբել. չարքեր էին հանգիպէր, մութ ոգիներ եկած, անոր ուսերուն վրայ էին թառեր և կոկորդը կը սեղմէին. Այն ոգին, այդ չարքը նոյնինքն իր սէրն էր, իր տափակ հոգուն մէջ ծառակած, արմատ կապած հսկայ

ծառն էր որ ահաւոր մըրկէ մը խորակուած էր, շրջելով իր հետ Տօնօն ալ, ինչպէս արմատախիլ եղած ծառին հետ զուրս կուգան արմատի տարածութեան մէջ գրտնուած հոգն ու քարերը:

Հայրն ու մայրը սառ ջուրով լուացին զլուխը: Հետզհետէ Տօնօն աչքերը բացաւ, որոնցմէ զուրս եկած արտայայտութիւններէն, թրթուումներէն մայրն անզամ քաշուեցաւ ու վախցաւ: Չկրցաւ խօսիլ, Աչքերը իրար կը շաղուէին, հօրքորս անկողինը փոեց, պառկեցոց տեղը, երկու զլուխ աւետարան կարգաց վրան, որ ատեն Տօնօն կը հնար, վեր վեր կը ցատկէր, անհասկանալի բառեր կարտասաներ, բառւնցքները կը սեղմէր ու կը թուխար: Հօրքորս գլխուն քով զլուխը զրաւ ու քնաշաւ:

Առաջուն, Տօնօն աշքերը կը խու-
լուստէր, պաղած պաղած չորս
կողմերը կը նայէր, մէկ կողմը
բնաւ չէր շարժեր և բերանն էր
ծռեր: Աշքերը արագ արագ կը
խաղային, դէմքի ամէն մէկ մասը
տարօրինակ ծամածութիւններ էր
ստացեր, կարծես բերնին աջ մասը
բարկացած, քէն ըրած ըլլար ձախ
մասին հետ և ուզէր բոլորովին
բաժանութիւն, փախչիլ անկէ և քի-
թը, խոշոր ու բարքարուտ, կրցած
էր իր հաստատ տիրականութիւնը
պահէլ՝ և կարծես սրանեղած,
բարձրէն կը դիտէր բերանին կի-
ուամասերու այդ անախորժ անհա-
մածայնութեանը, բայց թէ քթին
աջ կողմը, բերանի բաժանութիւն
ուզող մասին հակառակ ուղղու-
թեամբ շարժութիւն կընէր, իբր
թէ ըսիլ ուզէր ըմբոստացող բե-

բանի կիսամասին՝ «Ասդին եկաւր,
ասդին»:

Սահակ աղան ուզեց տօքթօռը
կանչել, բայց ոչ Տօնօն համաձայ-
նեցաւ և ոչ ալ իր կինը Իրիկու-
նը կանուխ ժամ զնաց, Տէր Զծօն
տունը հրաւիրեց Նարեկ և Սադ-
մոս կարդալու իր մէկ հատիկին
վրայ: Տէրտէրը կարդաց մէկի
տեղ, մէկ քանի գլուխներ, աղօ-
թեց, աւետարանը համբուրել
տուաւ և Տօնօն մեծ հաւատքով և
շերմեռանդութեամք համբուրեց
Ա. Խաչը, որովհետի բանը բանէն
անցեր էր և թքած ատեն կզակի
աջ կողմէն վար կիյնար թուքը:
Տէրտէրը խորհուրդ տուաւ որ ոտ-
քի վրայ կայնի չկայնի Ա. Մամաս
տանեն Տօնօն, եօթը մոմ վասեն
Ա. Տաճարին առջև և մատաղ կըտ-
րեն: Սահակ աղան ալ համոզուե-

յաւ որ Տօնօն այն գիշերը խմած չէր և չար ողբներն եին պատահեր:

Մայրս լսելով Տօնապետի հիւանդութիւնը՝ ինձ զրկեց քաղաք, տեղեկութիւն ստանալու համար: Երբ մինակ մնացինք երկուքս իր անկողնին մօտ, պատճառը հարցուցի հիւանդութեան. ինձ ստեց:

—Բան չիկայ, ճանըմ, էն օրը իրիկունը պապուս հետ տուին, ապին, սիրոս նեղուեցաւ՝ հիւընդցան:

Սին ատեն նշմարեցի որ մազերը ամբողջ թափած էին և զըլուիր ստացած էր իր լաւ չմաքրած ամաններուն ահաքը: Մաշեր, ծերացեր էր:

Տէրսու չես գիտեր, մօքքորոզի, տէրսու խորունկ է, տեղցուց Տօնօն:

Երկու օր ետք իշուն վրայնը տեցուցին և Ս. Մամաս տարին, կատարելով տէրարոջ պատուէրները: Մայրը գաղտնի զրամ արւաւ ճատու կիներու և նամայի մը գնեց, Տօնօն վրայ կախեց, որպէսզի անգամ մըն ալ չարքերը չհանդիպէին:

* * *

Իմ տեսած բոլոր արարածներուն մէջ Տօնօն միակն էր որ «սիրել» բայր իրի չեղոք բայիոնարեց:

1917 Թիֆլիս



and good wood, go to good
offices, and buy it. And if you can
get a large quantity for your
own house, you will have
a sufficient number of houses and
not be obliged to buy them in lots, which
will be very dear to you.

It is better to buy a large
house, than a small one, because
you will have more room
and more convenience, and
you will be able to let out
the extra rooms, and get
more money for your house.

It is better to buy a large
house, than a small one, because

ԳԻՆ 50 ԿՈՐԷԿ

Դիմել հեղինակին՝ «Հայաստան» թերթի
հասցեով

0015914

2013

2001

«Ազգային գրադարան



NL0015914

